


Summis dulcissi

Empli



Page 23

6 залънър (25 шизънъ)

1852

የኢትዮ-ታናካውያን

ԱԽՈՑԻՆ. Պրատանիկի դքսին նըլուհւէլուն պաշտօնական հոգութեամբ մասնաւում է:

ԳԵՂԻԱՆ. Երիտ լուսաբաց՝ Օսմանեան ակրացին առաջակա միջ եղան հնահնեան ք մաս ուսուա Ուսկան

Առաջին աշխարհական պատերազմունքը սկսվել է 1914 թվականի օգոստոսի 2 թվականին:

ԱՆԴՐԻԱՆ. Խորհրդականի խօսքը ուժ թուած է Առաջելուի։
ԳԱՅՐՈՒՄԱՅԻ. Հեղութափայի հետ լուսակից ընթացք։

ԲԱԼԴԻԴԻ. Գահումանանց իշխանին կարդուելը կը կամ խորհըս-
քանոցին կը ճանապարհ:

ԱՐԵՎԵՆԻ ԱՐԵՎԻ ԱՐԵՎԵՆԻ ԱՐԵՎԻ ԱՐԵՎԵՆԻ ԱՐԵՎԻ

Ullrich

Table II. *Estimated* *Mean* *Age*

Ա ԽԵՆՈՒԹՅԱ ՀՐաման ամսոց Զին իր պաշտօնական
մասին մեջ Տեսեւալ լուրի կու առյ. Քեզդիացը ող
վեհափառ թագուարը Վ. Ա. Խենուա եղած տառեն, կայց-
մէ իրբեւ բոլոր կայսերական տան գրինէն, հաւանու-
թիւն առու որ իր որդին Ելորուա իշխանը կան-
գապանդի գուքով Մորիան Համբեկ Ս. Խենուցին
Տես, որն որ Համբուցեալ Յովսէ վարդիգբսին եւ
Մարիամ Դորիմէա արքիթքուհուն գուստըն եւ
պահաւի: Աս Խենության արքարքին և իր մարտ-
ալ համայ եղաւ ու Ելորուա իշխանին ու վաճէ սիրամ-
եւ ու բախտինեամի ընդունուեցաւ: Այ առեսենինը որ
առ կապին պատճառաւ չէ թէ միայն երկու տիրող
ընտանիքները, այ նաև իրենց ժողովարդն ալ շատ
ու առանձանու:

፭፻፷፻፲፻

|| ԱՐԴ-Դ; ՕՌ ԱՆԱԿՈՒՆԻ ու ՕՆԱՆԵԱՆ ԹԷՐՈ-
ԹԵԱՆ մէջ եղած ինչդրսց վրա Մայիսի 28ին հե-
տեւեալը կը գրէ: Կառավարութիւնը Կառանդինա-
դրսէն Մայիսի 20ին զրուած շատ լրեր առաւ:
Խաղբացի, Անդ-լինցի ու Պատշի գեսպուններն եւ
Աւարդինից գործակատարն իրարու հետ մրագանե-
ցան խնդրոց մէջ գտնելու ժորդ մ'ընելու համար,
բայց նշն փորձը հետեւութիւն մը չունեցա, ինչու
ու ՄԵՆՀԻՔՈՎ իշխաներ Յունաց Եկեղեցւոցն ապահո-
վութեան համար պահանջան երաշխառութեան
վրաց միջա հաւատուուն կը կենար: Ամեն կովմ լրու-
թ պաշտեր թէ: Նշն գեսպունը մրտքը զրած ըլլայ-
Մայիսի 21ին իրիկունք կոստոնկնու պալսէն եղելու:
Արդիշ լրոց մ'ալ իմացանք, որ ՄԵՆՀԻՔՈՎ Մայիսի
22ին գետ ի Օսէսա ճամփայ ելսծ ըլլայ: Արշաբի
Դ աս լրերը կը լսենք նէ ալ, այսու ամենայնին խիստ
շգուարա: Կինանք հաւատալ որ Առաօսաւանի ա-
րագրաւոցն Դրան մէջ գեսպանական հազգըդու-
թիւնը կորելն թշնամութիւններ ծագին: Բայց
իրեւ երաշխառու ունինք մէկ կողմանէ ու իտրու-

գի գահներն իւսառութիւնն ու նշնին քիչ մը յա-
սաց էւրոպայի ամեն արքունիւնց ուստի ազադու-
թութիւնները, մէկալ կողմանէ ալ ազդաց իւս-
ուունքը, որն որ նախընթաց գալիքով մը հասառ-
ուի ալ, հարս մինչև ինչպէս ալ շորհութեան
չփրանիր իրբեւ պատրազ քանակ պատճա-
կուի պատճակութիւն ու առ օւսանեալ պատճակութիւն

— Պատրիք Տեսուեալ Համուածը կը դրէ, զօն
որ Մակեաց պաշտոնական լրագիրն ալ առներով
դնելով՝ և բողոքի լրագիրները մեծավելու յօդուած
մը կը համութիւ ու կը համութիւննիւն։ Չատ զ արդ
փական ու առար թերթեր, որոնք Դատչիսից կ պրե-
րէ վեր Արեւելք Հառնականաց վրայ բանեցաւած
պաշտոնական ինքն չեն ճանչնար եւ նոյնը Խուսա-
տոնի հիմուն Շունաց և կեղցեցի օգտին համար որպա-
հանջած պաշտոնական թերթը կը նմանեցնեն։ Սակայն
աս կարծիքը մոլոր ըմբռնամէ մը կամ զ ուն զ ա-
ղափարներու շիփոթութենէ յառաջ կու դայ, որն
որ բանելու տեղ չունի։ 1802ին Եպիսկոպոսի ար-
շաւանդը և տես և կողմ հաջոտ թեման դաշնիքով
կերպուակու հաստատուած որոշումները Պաղցինի
թագաւորաց մինակ իրաւունք կու ապրին՝ Նրանու-
ղեմի սրբութեանց ու Եպիսկոպոի զանազան կողմերը
լատինական գուանէկ քահանաներու ձեւոցն եղող բա-
րեկապահան շնչերերու վրայ պաշտոնական ը-
նելու և Արք բարք աշխարհք դիսէ թէ Օսմանեան
տէրութեան մէջ լատինական գուանէկ անուան առկ
մինակ սուպրեմանները կ'ինծուուն։ Վեսնէ և նէ,
Պաղցինի պաշտոնական պաշտոնական թեմինը բռնէ
անզարդիներուն վրայ չեր ապրանքուեր, և եթէ
դորեադրութեան մէջ քանի մը չեղ Հառնական
կրօնն ունեցող Օսմանեան տէրութեան հպատակաց
վրայ այ տարածուած էր նէ, մինիս մինակ ըստ
անդույ եւ ըստ պարտութիւն մոփուական զ արծու-
ծամինն մին էր, չե թէ առհմանուած ու զալին-
քոյ առնուած իրաւունք։ Կապրիսի կողմանէ կոս-
տանեցուալոցի եղող գեսականներուն եղած ամենէն

Հին հրամաններն ար միշտ զանոնք դգուշացուցած են, որ առ զանուղղութեամբ էր իրենց տաքեն չհետացընեն: Տարակըս լոյց, որ եօյն զեկողունները մարդկութեան սպառի պատճեռուաւ կրնացին պաշտանական կերպով եռեւ ուցի Հռամականաց բարեցն համար մէջ մնելէ, որով բարձրագոյն ուրան հապատէ ու բան աւելցոցի էին Օսմաննեան տէրութեան մէջ, ուր նցները խիստ նուազ բազմութիւն մը կը կացուցանեն: բայց յիշեալ գեսպաններուն բուն օրինակ պաշտպանութիւնը քանի մը հարիւց ոչշխարհական քահոնաններու և կրնաւորներու վրայ կը զդուէր, որոնք ըստ մէծի մասին խօսացիք ու սպանիացի էին եւ իրենց հագեւոր զըստ խը, պիտ որ էապէս մասպատճենն արժանի է, Հռոմ կը նաև էր: Իսկ առօր հակառակ Առաքի պահանջածը Բունաց եկեղեցւոցն վրայ պաշտպանութեան իրաւունքը է, այսինքն խնամակալու իթիւն անանկ հասարակութեան մը վրայ, որն որ (Օսմաննեան վեհապետին 12

միշտն Հարաւակեներէն կը լուզկանայ : Խասնկով ոչ
աւետականապէս, եւ ոչ գործակմանապէս կարեի է
առ երկու իրենց սկզբանը, նպաստակեն ու իրուկան
հայութեան մէջ իրարժէ պրշափ առըրեր պաշտ-
պանութիւններն իրարօս նմանցրնել :

— Ունիքուս իր կես պարագաներն մասին մէջ կը գրէ թէ կոյսրն ու կայսրաշնչն Սեն Գլուխ պա-
լատն իրենց բան կայսրականութեան դարպան ըրբն։

— Ունիքուս 28ին Օրէնսդիրի ժողովքը գոյսու-
ցու։ Սահմանադրութեան 86-ու և 87երորդ յա-
դուածները, զորոնք հասարակապետութիւն դրուա-
տան առ ժամանակին կառավարութիւնը զիտա-
կը ու բնշան նորմանթաց թուով համուցինք, նյու-
ները նորին ովզ ալ ընկերու համար առ աշխարհականին
եղան էր, Օրէնսդիր ժողովքին մերժի զանորմա-
յը մէջ միաբերան ընդունուեցան։ Եայս նյոն յո-
դուածները, զորոնք մեր նախարարութաց թափն մէջ
դրած ենք, հետեւ եալ ձեւ ի փախելով։ Յօդ։ 22.
Կայսեր անձին կամ կենացը գէմ եղած սպանու-
թեան փորձը (attempt) հայրապահեաթեան հա-
մար սահմանուած պատճով պիսի պատճուի։ Կայ-
սրական ընտանիւթաց կենացը գէմ եղած սպանու-
թեան փորձը մայուսամբ պիսի պատճուի։ Կայս-
րական ընտանիւթաց անդամներուն անձին գէմ եղած
սպանութեան փորձն ազէկ պահպանին ան զ պա-
րելով պիսի պատճուի։ Կայսեր անձին գէմ ունի մէկ
հրապարակական նորմանթիքը և անուան մինչեւ 5
տարւան բանագրութեան թիւն ու 500 մինչեւ 10,000
ֆրանքի տարգանգան պիսի պատճուի։ Ասկէ զար-
յանցաւորը կինաց բողորովին կամ ըստ մասնի իրեն
բանապարտելութեան ժամանակին ուռւածին չափ
42երորդ յօդուածին մէջ յիշուած իրաւանց գա-
ւապարութիւն։ Նյոն ժամանակին ան օրէն պիսի հո-
գուի, որ օրն որ յանցաւորը պատճուի կը սկսի Կայ-
սրական ընտանիւթաց անդամներուն գէմ եղած ա-
մէն մէկ նախարարին մէկ անուան մինչեւ 3 տա-
րւան բանագրելութեամբ ու 100 մինչեւ 5000 ֆր-
աւուագնորդ պիսի պատճուի։ Յօդ։ 23։ Յնգափո-
խութեան, կամ կառավարութիւնը կամ դրուա-
դաչի յաջորդութիւնը փախելու եւ կամ քաշաբա-
շները կայսերական իշխանութեան գէմ պէսիք
զգութելու համար եղած փորձերն անհավաքիւա-
ռուիլ մը արսորելու պատճով պիսի պատճուի։ Պր-
ոֆիլց ժողովքին գանձերեց ժողովքը զոյելէն յա-
ռաջ ճառ մը իսունցաւ, որուն մէջ յիշաւարապար-
նորհակալ եղաւ պաշանացիցներուն իր փափուկ
պաշանութիւն գործադրութեան մէջ տնուց իր վայ-
ցուցուցած ներողամութեանց համար ։ Ժողովք-
իւն առջն զրա թէ ննշանի ուրախութեամբ
պէտք է պի տեսնէ այն անհամար գործերը, դ-
ունուք նյոն ժողովքն առ բայց եւն մինչեւ գոյուիք
դրույտ առար։ Գանձերեց անէն որինաց առաջար-
կութիւնները մէկիկ մէկիկ համերց ու ցուցուց որ
Օրէնսդիր ժողովքին եղած 82 կարգադրութիւն
նորմանուած է աերութեան խարհնչոյ առեաննեւ։
Հանձնակի իրբեւ մէծակիր բան մը մէջ ընթար-

թէ Ֆախիքերու չոփառութեան Համար մէծա-
վաս կոյսիք ու աերութեան խորհրդարանին ըստ
խնայութիւնն վրաց ալ օրէնսդիր ժաղավրէն էլքերը
Առաջացաւ : Առ Ֆախէն ետև ժաղավրը բացուցաւ :

— Ե իսո՞ւ քաղաքն արու արձանի մը մէջ զ ադանի
ընկերութիւն մը գտնուեցաւ, ուր նաև զօրաց գե-
մադրութիւն բլլաւով՝ շատ ըստ բռնութեամ:

፲፭፻፷፻

Հերթական բարու և բարպարփի մասքը թիւնը գրգռող
ու լրացրաց է թիւր լիցընու նիսթ ե կատ և բոր-
ձրագոյն գրան հետ իր սիր ունեցած խօսակցութիւ-
նը: — Լուսոնի առենակացաց սենեկին Մայիսի
27ին նույն մէջ Լորտ Մարմէլզուրի հորցուց, թէ
լորտ Մդրէ գֆըրին իրին առ հրամանները գաղ-
զիսի նուսանշնուրափի մէջ նուսառ զեսպանին ու
նեցած հրամաններուն հետ նիցն են: Գիրեթեալը
կոմի պատասխան ուուաւ թէ Ամեն բանէ յառաջ,
աւքութեան սպովին համար, կը խնդրեմ որ գետ
անորու եւ ի կամ եղան խօսակցութեանց վայր-
չակի էք ուղղեկութիւն ուղիւրու: Կոստանդնուպոլիսի
եկած վերջին պաշտոնական հայրենից յիւրը միշտ
Մայիսի 9 կը հանիմին, ըստ: Մայիսի 9ին քիշ մը
յառաջ 10: Գիրեթեզնանին նկամաճը եղած զժուու-
թիւնը լորտ Մդրէ գֆըրին բարեկամական միջնոր-
դութեամբը վերջացած է: Այսինք Ֆին Առուսի կալ-
մանը: Օսմաննեան տէրութեան գաշտնց առաջնորդու-
թիւն մը եղած բըրալը ճշնդիմ է, բայց նոյնը վեր-
շապրի (սլումատ) մը ձեւ չուներ, պորտ որ անեկէ
աւ կրնակը, բայսնի տէսնել, որ առ առաջնորդութե-
նին եւու: Նոյն երկու աերութեանց մէջ նորէն ու-
րիշ խօսակցութիւններ ալ եղան: Ըստոյ 9ին պաշ-
տոնական յիւն եւու, որուն մէջ 1: Մդրէ գֆըրդ կը
ծանուցունէ թէ ինք գրան հաւանականարար տո-
ւու պատասխանը չիդիտեր, մը կառավարութիւնը
ժողովունէն առեւն պատճենին տունի: Կոմի առօք

σπηροφυλακής από την ηρώικη πρωτοβουλία της, οπού μετα-
ριζέθηκε στον πατέρα της θεραπεύοντας την Αλέξανδρην για την αγωμα-
τούσα φρεγάνη της. Η αρχή της πρωτοβουλίας της ήταν, ότι η Καποδιστρίου
μετέβιβλε την σύνταξη σε πατέρα, έναντι της οποίας η Βασιλική
Φιλοτεχνία πρωτοπατούσε στην πατριωτική πρωτοβουλία.

Պատգամանորոց սենեկին մէջ որ. ա՞վազային
Մարմարիին վերին սենեկին մէջ ըստ Հար-
ցում ըստ ու վան աղ ու եցուց թէ Հասարա-
կան թէ եան մարք իհամ ոչըլործ է բնիշք. որ կա-
ռավագույն թիւնը Խաղ դնդապետին բանած քաղա-
քականութէ եան ու զիդ ըլլալ վեհ հիմն կը անան-
ու Տէնուէս (Dundas) ծովագետին անոր խրկած
Հրամանին ականչ չկախելուն վայ կը ցարի. Ճնո-
ւասուէլ զրելին Դէրկենուն հօնութ տուած պր-
տասիսանին որև ասոր պատասխանեց. Ցարակըս շար-
որ, ըստ, Խող գեղագետը հպարքանին ինգրում
Վարդա շոգենաւ մը բարիլով. Տէնուէս ծովագետը
կոնչեն աղէկ ըստ, բայց Խոյնուն Տէնուէս ծով-
պետն աղ լու ըստ Համբայ շերտ. Լուսոննեն ան-
զեկութիւն ուղեցով, նոյն իսկ Խող գեղագետը
առջի Հրամանը խորդելն երկու կամ երեք օր ետ-
քը, ուրիշ անոր Հակառակ Հրաման խարցեց Խոլ-
դա, ինչու որ եպարքուն ըստ եր իրեն թէ Ան-
գիսայի նաւատորմին Ներկայութեանը պետք չկայ,
եաւո Որուէ մասու կոռունգնեասորին դնաց և քրի-

կառավարութիւնը Օսմանեան վեհապետն ամփախ
իշխանութեան ու բոլոր էւլորդացի խաղաղութեան
համար եղածէն աւելի երսջանացրացիւն չիպա-
հանչեց Օսմանեան տեղաթեսէն:

— Առողջութեամբ կըսուիր որ Մատօնինք Մայիսի
ար 24ին Նորէն Ընդլիւա գայելը է : Բայց ինչ ձաւ-
լավ զացած ըլլալը չկրխացնիր, գաղտնիք մըն է :
Խորապես բարեկանութեամբ շնչարութեամ ակրթիքն մէջ ինք-
նիքաց չէր, առաջին Կոչութեամ նոյն ակրթիքն մէջ ա-
նոր տեղը բանած էր եւ ունենդրաց ուղելուր հաս-
թացիք եւ, Հունդարիստի միութեամ լրաց ճառ մը իս-
տեցաւ :

ԳԵՐՄԱՆԻԱ

Պիերին, Մայիսի 28: Վերմանիսից բատիքներէն
մէն պարուն կը զրէ: Ազգաշի կառավարութիւնը
Հելլեստիայի մէջ ընծլու երկու բան անփ. Նախ
Նէազարէթ (Կայէնաբուրքի) վայս անեցած իր երա-
ւանքը նորին հաստատել և երկրորդ փախառ-
կանաց ինչըցն մասնակից ըլլալ, որչափ որ զեր-
մանակոն դուռնակից մը կը վերաբերի: Աս երկու
խնդիրներուն մէջն ալ գլխաւոր քննելու բանն ան-
է, որ Հելլեստիայի հմանաւանդ դպրոքերն իրաք ս-
րիսաւոր են, թէ չէ: Գելէին ըլլոր Հելլեստիայից
լրացրոց միացը, զաշնակցութեան վարժունքն եւ
Առորինայի զեռապանին եւս կանչուելուն նոր եկած
յէրը ամենեւին յօյս մը չե՞ն ընծոցեր, որ Հելլես-
տիայի մերձաւոր տէրութիւններն անոր հետ բարե-
կամական յարաբերութիւնն անչ ենան, ոնչից զա-
ալ աւշոշուգեթ նկատմամբ՝ բա. բան մը չիկնար յու-
սուցուի՞:

ՃԵՂՈՒԵՏԻԱ
ՊԵՏԵ, Մայիսի 23: Պերքինի թիկվերան մէկ
հնապատճական լուրջ կը ծառացանի, որ պարզ գաշ-
նակցութեան ժաղանք ոչ Աւարդայի Ըստ ունեցած
գետպատճական կազմը կարեր է, որ Շքայիկը Ալին-
ուն հեռու էր զարդարանարժ ետ հայեր է:

— 1 Հիմունք է բարեգործ պատվասար առ զաւը շ. ։

կան, որոնցմէ յայտնի կ'երւ այ թէ Աւարիցից
պահանջանք երաշխառութիւնն զեմ Հերութեանց
գողնական թեան ունեցո՞ծ ըստ զիմութիւնը կալ-
վասի. կառավարութեան հաւանութեանցը կամ
հեռանուութեամբ չէ Պահանանդ թէ անոր հա-
կառակ Կազդիսի կառավարութիւնը կառարեալ
հաւանութիւն տուած է Աւարիցից պահանջանք
և թէ որ աւարիցինեան որոշանեացը ու իրենց
գողնակիցները Հերութեանից զեմ առերի ընդար-
ձակ միջոցներ ի գործ դնելու սահուուելու ընթաց-
կալցիան առելի անեց գործակից կ'ըլլաց, քան թէ
գաշնակցութեան անպատճ ընդուժութեան: Դազ-
գիսի կառավարութեան շահը նշոյն է, ինչ որ Աւա-
րիցիցի եւ Ակալ գերանահան ուկրութեանց շա-
հը՝ այս թիգն թէ Հերութեան այն երաշխառու-
թիւնները ցուցուի, որոնք իր շեղդրականութիւնը
հաստատուի որոշելու հարկաւութիւնները պահելու
վետ առ երաշխառութիւնները պահելու համար
իրեն Գօնին, բայց անոնց զեմ գործելուն ձեռք-
բարու:

፩፭፻፭፻፻

ՊԵՐ-ԽՈՎԱՆԻՆ կը դրեն թէ Մայիսի 20-ին մեղքիաց ցւոց վեհափառ թագաւորութիւն կազմակերպութիւն ու պատրիարքական համայնքի մայրաքաղաքարք Հայութ ենեն. թէ Հնա թէ Եղիշեցի առաջնորդ մեկույթ քաջարաններուն մէջ, որոնց մէջն անցած էին, մեծ հաճութեամբ եւ ուժափառ թեամբ ընդունաւել են: Դիրքեմն քաղաքոր, քաղաքական թագաւորութիւն առջև ըրած խօսակցութեան մէջ յաջորդ խօսքերն ալ զուցեցի: «Զերծ թագաւորական հոգն ապահովագիր տպահովութիւնն ըստ հայութիւն անցած գացած ժամանակին ըստ ծուած կոսպանները գարձեալ Գևորգանիցից հոր ու հոչակառութեան մը հետ կոսպից: Առ ամեւանու թեան կոսպը երեւացի նշանակութիւն ունի. Նախ զբան երջանկութիւնն կու ապ, բարսր բեղցիական ժողովորեան փառք ու պարծանք է եւ ազգային անհամառնութիւնն ալ կ'ապահովըն: Մեր մօրին մէջ զեր Վարդան Աւերեցիացին յիշառակը կներդափի և ու հայութ Տէր, Հարկ չկայ որ մենք սաստրկ աշխատինք ու չառանք, դիւրաւ կընանք հիմոն անոր կենանի նկարը միրնէ, զբնի որ յառաջադպն կը անենք»:

Աշխարհական թագավորություն իր առողջ պատճենական:

“Եւ այն մեջ ուրիշ բաներէն զատ ասովք ալ ըստ :
“Են ընտանեաց հետ մրութիւնը, որուն վայ խոռն
ցաք, և եղիսակ համապ նորանոր երաշխառ որու-
թիւններ որիսի ծնամի : Կիսեմ, ասոր հետ հետ մե-
ջաստակներ միացած են եւ կրնաց բուժ որ Մարիամ
օքերեցիսին թառը ասուդիւ երկիրս սերը պիտի
վաստորիի : ”

Ալլարեցք, թագաւորին խնձի յանձնեց որ ձեզ
զի հայունեաց ապագային համար երիւելի դեպք
մը ծանուածնեմ, այս ինքն պրապանի գրսոն՝ Մա-
րտին՝ Հանրիէլ Աննա արքիուքառչոյն հետ նշա-
նուիր ևս կաուն պանդիսի իշխանի մը երջանկու-
թիւնն է, որն որ բեղդիսոյի սիւնը պիտոր ըլլաց-
նցն գեղըը քաղաքական նկատմանք ու նշուանք
է: Պրապանի գրսոն Ծի ըլլացը որոշուալով պանդիսի
տես մըն է, որն որ իր առաքինութիւններուն պայ-
ծառութեան իւն ո, մեծութեամբը հուշակաւոր եղած
է: Կայս դքսո: Ծին իր բարեկաստ բնութեամբը, բարձր
աստիճանի նկարագրուալ, բոլը իր որոշութեամբ որով-
ութեամբ ներութիւն ու ձիբբերութիւն, որոնցման զարգա-
րուածն է, և իր մեծաբերի Մարդիամ անուածը նորէն
Մարդիամ թէկելովային ու Մարդիամ Առիւթին պատ-
կերները թէ զլի խցինքերէրու յըս կու ուոյ: Մարդիամ
որդեգրութեամբ բեղդիսոյի ըլլալին եւուն, որով
ու կը լլաց, անիկան տէրութեան տեսուուն միեւնն ու
երջանկութեան տաւուն. կը լլաց, բնչորու արդիւն ծեր
երիբն ապահովան իւն ան պատանի եկած է, և իրօց
առ բաներու կը անենուին, որովհին կապ մը լլալով:
Ծին միունքեամբ և ան մը հետ, որուն միայն էտիկան
շահն ու օգուտուն է աշխարհը թիւ խաղաղութեամբը
հասուատին իւն միարան մեկալ տէրութեանց հետ
պաշտպան ըլլալ զաշնկներուն՝ որոնց ձեռքով
բեղդիսին ալլը հանդիսութեամբ կանգնուեցաւ:

Վաշտանէին խօսակցութիւնը ըլլունայէն համա-
րապատասարները իրենց համաթիւնը միարերոն
յայսնեցին:

Վաշտանէն նոյն համուցումը ծերակուտի ան-
գանհերուն ու ըլլաց և նոյնպիսի համութեան ձայ-
նըրուութեանուեցաւ:

ՕՎԱՐԵԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունը և իշխան Մայմակի
22ին կը ծովոցանեն թէ Մենքիով իշխանը նցյ
ամսոյն 2 ին Ռուսաստանի գետապահատան բազոր մար-
դիկներօք Տաճարյ Եղելն ետև Ռուսի Հպատա-
կայ գործքերը Հագալը Համար Թույին առևտոք-
կան գիւտի կարգափար Պր. Գիշանի, առաջին
թարգման Պր. Արգիրովովու եւ թէ թղթուուրու-
թեան կարգափար Պր. Քրամանի Համայն Խին Իրա-
սաց պիտանչանը գել ապահովանմ վայելն վոր առնու-
ցա, մերըն թէ կուտա նորէն սեղը գրաւած էր, ա-
յսոյն 22ին թէ վիճանշանն ու թէ գրօշ վերցուցին
գետապահատ կազզ կարելիվ ալ խաղաղութեան
շփորով լուն մեծ յըս կայ զարն որ քառակա ու
գույքանինքու կը որա լազարական լրացին ամօցն

19/ii Համաձն թէ երիբն մէ կը հաստատէ՞ւ
Կրոյ յասացաւի, հըսկ մէլուղ լապիրը, որ ուստի
ուղաց վայ եղած վէճն ըշնչնակն եռեւ, ու բարձրացըն
Երան և, եր հնի բարեկամ՝ ու դաշնակի Ուռուսամակն
մէջ բարի մարանաւթիւնը զօրանոց, բայց կը ասիցու թէ
ցաւով հ անուցոնիւ, որ երաց վիճակն պատճեն է համա-
ռակ ոյն բարի կամինին զորն որ կազմական կառապար-
իւնն է, ուստի բարեկամը ու անի մարի դ զ ացէ այ, հար-
կու որ կամաց առաջ եռակ պահանջերու նկատմամբ
եւ որովհետեւ Ուռուսամակն արտաքրյ կորդի գ եաման
Մընկանու իշխանը նոյն մըրուցէնաւ ինդիրը ըշնչնուցն է,
ուսի վիշնչնուցի ու մէւսով գայնափոքութիւնն ու առաջա-
կեր Շուշնչա եկեղեցը, որն աշխարհի արտօնութիւններն և
ազգային թիւներն անխափառ պահէլը համար, որոնց 100
տարին յ մըր մէսաք պայցուան է, եւ զրոնք կայսերացին
կառապարանիւնն իրենց բավանդակ ասպարութիւններն ու
ազգային կամացը առանձ է, բարձրագոյն Դուռը մէր անգամ
պարտօնութիւն խորհուրդ ընկեն եւոր (որոնց վերանց երե-
պին մասնութիւն զանուհցուն տէրութ եամ գործունեութեան
մէջ է զոյ ու չեպաց բորբ պատասխանները) ինը զնիք մը-
ասի հարկան ուսութիւնն մէջ անսաւ Մենցի իշխանը
առաջարկ է իւնամ հաւանագիրն շատուա, ասոր զնիք թա-
գին պատճեն ու էժէին գ անինը, որոնց հինգ մէջ ու ուր-
իւն իշխանը առողջորդիցն համար, Այսու առնենքին իւ-
լուսակը, որ կայսերական կառապարանիւնն անկեզդ ու
հաշուուրոց պատունիւրը, որոնցմավ երկայն ժամանակի ու
մըր հայ կը տանի ու բարթ եամ բոլոր քրիստոնեաց ընթ-
շաց հանդիսան ու Երթունկութիւնը ինձնոր հասուսութեան համա-
պահէն բարի կարդագութիւններն աւ եմ մըր արձակիւրու-
թեւ որոնց զարդարակութիւնն բարձրացըն Դուռը բառաց
այս թէ Մենցի իշխանն իւ թէ մէկայ մէկ աւրա-
մէւաց երթունութեան ուն, կը տանի, կայսէկ, մէ կա-
ռական կառապարանիւնն այսպիսի զիսունները ունեն
Ուռուսամակն մէ եացուա կայուրը կը յարցէ ոյն յատակ և
շնորհ գ առաստանուա, որն որ նոյն մէ հարցեանին բարձր առ-
տիւնածաւ մը սիպահական է, եւ մէկ երկու գ արագանդարը և

բայց կունմական կազմակերպ թվաքանիչներն ամենեւ են Արևո ընդ կար (բարձրագույն կրթություն) ուս սրբազնություն ունի որ պահպատակ Առաջին աշխարհի պահեն բայց էական իրավունքու ու երիտ ամենին մե ծառակի շահերու դրայ հիմնառած է:

Այս հաստիութեան մէջ ՄԵՆՔՆԵՐՈՒՄ իշխանութ ըստը գլուխացած անառանի մարդկի ինքնուրութ կոստունաւուրպան օպերայի եղբայր (բարձրագույն Պարագ) առ երեկուած իշխան ստիլով պարզապես հարակուուրութիւն առաջնական մլրժութ որոշակն պատճենաւու առ այս համեմեն է, որ ՄԵՆՔՆԵՐՈՒՄ իշխանութ խորհրդակիրն ինչ առաջարկած էն առաջը որոշի պատճենաւութիւն համար զ թու ան հնգօրեայ ժամանեակն անցնելէն պատաշ երեկ (Մայիսի 15-ին) յայտապարփ մը աստղով՝ ճանացը թէ երկու տերութեանց մէջ քաղաքահան կարորիցը թիւնեւը զ ադրանք էն, և զարանց ասհանեանու ժամանակին համար որոշակա առաջարկ պատճենաւուն առանելը, որն որ պինը կոստուած առ համարական թէ Գուռուր հաստատ կամ ունի ինքնառան անձախաւթեաւը չէ թէ մայսն ընծանաւ և կը վեցը պատճենաւու հաստարակը թէ անց լան ու պիտույքը կոստուեան զահ բնիւթ լիցքիւրու, եւ առ բանա անձախաւեան եւս կը կեցընէ յ դիմոր մերսուիւրու ցաւակն քոյլապիսէն :

— Ա ի հենացի Լոյտ լրագրին Փաղկիցն պրոց
թղթակիցներէն մէկն աղ, որն որ Հասարակօրէն
հաստութև լուր կու աղ, մասսաւ ուշ Գունդա-
րիսէն ըստաներուն հետ առ կազմննէ կը միաբար
կի, որ Աւարիսի կայսերական կառավարութիւնն
ալ Շոտուասանի վեհափոխ կայսեր արդարակիցն
ու խաղաղակը գատառասանին վրայ վատաշութիւն-
ունենացը՝ մէկալ մէծ ակրութեանց խորհուրդ
ուսած բըսայ, որ թէ թիգ և թէ անոնք հուսա-
սանի կայսեր միաբար չմնացա՞ ամենեւին անանձ
քայլափոխ կամ գործարքանիւն մը շննն, որն որ
նոյն կայսեր վրայ անվաստահութիւն մը ցուցընէ կամ
անոր սիրտը վատաշընէ, ոյլ հաստատ սպասէն որ
նոյն վեհապետնէ կազմննէ՝ շատ չերթար՝ արդար
որոշում՝ մը կը ծանուցուի: Վաստիսի առ խորհու-
րին մէկալ մէծ ակրութիւններն ալ շատ հաճա-
ցան, կըսէ նոյն թղթակիցը:

— Օմբանինիցից էւդուրու—լըսոյ իրն օսմանեան
աէրութեան զինուորական զօրութեան վրայ գա-
զախօր մը ապրու համար՝ համար էւ ածուածքը կը
զնէ: Օսմանեան զօրքն ունի Կորպունց և Պաշտո-
ռի կամ Մարզի (Քերիմ) բանու: Առջինը կը պարու-
նակէ Յ գումարաւակ կամ բանական (Corps
d'armée), ասոնց մէկն ու ունի ույսակս Յ դասա-
գունդ (-ց, Régiment) չեսոււակ (իւրաքանչփերը
3263 հազար), 4 զասագունդ ձիուոր (իւրաքան-
չփերը 93½ հազար) և 1 զասագունդ (թիկուն-
թաձիր) (1300 հազար): Այս զամարաւակը մէկ-
տեղ կ'ընէ 147,684 կամ զինուորական շինազեւը
ալ միանագանց հաշուելով՝ 160,000 մարդ: Դրա-
գաձիրինըը (Եթէն-Նորը) կը դորժածէն 2000 բա-
նակի մելոցանութ, որուն վրայ աւելցրնելու է նույն
պաշտոնան մնեցանելները: Խոկ պահէնավ կամ
մորզիկ զօրքը կը բաղկանոյ ուրիշ 4 զամարաւակէ:
որուն բազմագունդիր զրիթէ կ'ընէ 150,000 հոգի:
Դարձեալ Անդրքան, Օլոնիա, Ճերջոկովինա, Ալ-
բին Ալբանիա, Եգիպտոս, Տրիպոլիս ու Թունիսը
պարտաւոր են գլու 110,000 զինուոր հանդանակեն-
ցու, այնպէս որ Օսմանեան բանակը 60,000 մակա-
նան զօրքն ալ մէկանց հաշուելով՝ 480,000 զի-
նուորք զօրութիւն ունի: Ծանցին զօրութեան մը շ-
կայ 16 հակուուզ նաւ, որոնց Յ համա և եւուցարք
ունեն մէկը 120—130 թնդանութեան, մէկալ 11
համա ու իւրաքանչփերը 74—90 թնդանութեան, 11
համ կրկնացարկ, ամէն մէկը 52—64 թնդանութեան
12 ուրքն, շուրջ 20 ուրիւն ու ուրիշ պատիկ նաւեր
Օքէ որ յաւագացու շագենան աց գումարն է 18
համ, ամէնը մէկանց 3700 ձիու զօրութեանը, ու-
որունց կը զանունի Յ համ գեղեցիկ կրկնացար-
շութեան, ամէն մէկը 450 ձիու զօրութեան:

— Ա և հայրակ կոչողը՝ Թթեադ լւշտին հրապարակած լրացն համեմատ հրամայեր է որ զբանավաճին պրոդուկտները շուառ սկսին, և ոչ մի կորդ ամուրներուն մէջ մէկ մնագին տուփ շնորհը է իրեւ նշան իր կայսերական խնամք ու բարեհամութեան:

ՄԱԿԱՐԱԳՈՅՆԻ

ՏԵՐԵՊԵԱ ԱՀԱՅԾ ԵՐԵՔ ՀԱՅԱՍԴԻ ԵՐԻՄՈՍԱՄՐԴՆԵՐ
ԱՊԲԻՆԻ ՊՐ. ՎԵԼԵՐԱՆ. ՄԱՆՈՒԿԻԵԱՆ ու Պ. ՅՈՎ
ՀԱՅՆԵՐ ՄԵԽԱՋ ԵՐԻԿՈՒՅՆ այ հոր ՁՈՂՋԵՆ, ԲՆԱԳԵ
ԽԱՆ ՊՐ. ՉՈՎԱՐ ՀԱՅԱՍՏԱՆԵՐԻՆ ԱԲՆԿԱՄԻՈՐԵՆ ԽԱ
ԽԱՆԻ ԵԲՆ ՎԵՄԹՐԱԺԱՅԻ ՈՎԵԿՀԱՆԻՌՆԵՐՆ ԵՐԻՑ ԱՐԱ, Ե
ԻՐԵՆԿ ՄԱԽԱՄՔ ՎԵԽՈՎԵՐՆ ՀԱՄԱՐ: Առ ՀՐԱՐ ԺԱՄԱ
ՆԱԿԲՆ ՊՈՎՈՂ ԱԲՆԿԱՄԻՈՐԻ ԱՎԵՐ-ԲԱՇԵՐ մԱԽԱՆ ԱԲ
ՄԱԽԻԿ ՀՐԱՋԻՒԾ ՀԻԲԱԿ ու ԽՈՅՆ ԵՐԵՔ ուղեկիցնե
ՐԵՆ ԱՊԱԽՆԵՐՆ Վ. ԱՊԱՐԱԺԱՅԻ ՓՈՐԲՆ ՓԻԺԻԿ ԳԱՂՋԵ
ԳՐԱԾ ՆԱԽԱԿԸ ՀՐԱՄԱՔԱԿԵՐԸ՝ Կը ծանուցանէ մԱԽ
յԱԶՊՐ. ԲԵՐԻՆԸ, պՐԵԲԵՐՆ ԵՐԿՈՆ ԱՃԱԽԱՆ ԱԵՀ ամէ
ԺԱԽԵՐԸ ՀԱՆԵՔՆ ԵԽՈՐԸ՝ 5 պՆԵԿ ուկի կամ 120
ԺԱԽԵԿ (25,000 զԱՄՈՎՈՂ մԱԽ) ՎԱՄԹՐԿԻՑ: ԱԵՆՔ ա

Նայն նախակը յուռած կը բերենք, որպէս զի կարգացավներն իրենք իրենցմէ անոնեն ոչ ընեն իրենց զի տողութիւնները զանազան նկատմամի, միայն մեր կրօնած անդը փակագծի մէջ մանր մէկնութիւն, որ յարձակ:

Ալեքսանդր զօրքին եւ վորքին մոռ խնամուա . ու
կամ գոյ . անզ գիր զարգածեան շաց որ այս անձն
տերու ամ ամբ բազմէն (առ ուս բրաչունիւն մոռ որ առ
ու անու ըստ առող) եւ զիրք, այլ ըրբուն զարդա
հոգի, եւ գիշուկ զիր զրոյն եւ փոփկառն ըստ զու գու,
զունքի, եթէ գործ չպիտի . Երարքուն կանոյդ անց
կանոնն որ չ իմաստ զազար կամ զազամ կառանուն եւ
բազաց, յու և Երարքուն, որ մեր զիրու տալի չենք կա
րոց . Եւ համարներ բարդութ որ յառ ուր հարցուած որ ան
ձիք զարդարուած (բազմ են գուստ կոյն են, իս ին) Եր
րազու և Անձրինու (Անցողուն և Անձրին) և անձնա
ից Թանգառական զարդար այ թաճախուն (Երբայ, Երբա
յա պատու կոյն է):
Խանութիւններ իւ մասու զարդար Յարդու մեռու

Մասմ կոնկրէ ծառաց
Մէջքում Աստու կը ան.

Հայոց համար եթէ Ամսկափուռայ Աւառնունիք գորդի
սիրառ ջան (Յունիք) Եթ միւլ այստեղ բարձր առաջը

աշխաղութեամբ կուպարքեն, յարդանոց կիմաւ: Տես հաստի կամ որ է կամ Յ առաջ լանգուած ու վեճեր - եղամ Ն եւեր եղամ ևս զեռ ևս ապրանք մեր ըստի, պատմակն Խաղուարքն (Հաւատակն) բարդ փոխաւ ևս կույրեր չկան:

Ես անզո կեթապամ պատ տարի մերը Աստո ևով, Բ եթի զի՞ զրում լինու, պապես քրիս, որ կարօգաւա-

Malcolm Manuk
Melbourne in Port Phillip
Cachalick Chaple

Արքայի կողմանէ ալ նոյն աեզերուն վասց Եկա
պետք հշութեամբ ժողովրդ՝ Տեսուեալ Տան
թութիւնը կ'իլլէ։ Աւստրալիայի մէջ 1857-
14,163,361 թիւս սղեալին ունի Հաւաքեցու տոկի
քաղաքաւուն եւ վաճառ ականեերուն Ճեռքը գտնուա

սակաց վաշչն ըստու եղան : Աւտորաբիս դայուղ գագ-
թականոց թիւը նախընթաց տար.-օյն 97,061 հա-
սու : Ակացի ժամանակները պինտ շատ մարդկի ուղ-
լուրակի ուկի հոգոր կ'երթացին յօւղով որ հօն չըստ
հոգի մեծ բանառ մը 134 լիար 8 ունկի (Յն հո-
խացէ աւելի եանը) ուկաց շամեմ (ժ-շ-է) մը զ աւեր-
են : Վասնց երեքը ևս սպառավոր գալէն եան մերժի-
շալ բնենդիքոյ կամ դենամիկ ուկի հանդը դիմու-
ին, ու հօն 2—3 ամսուան մէջ 1000 լիրա սպենդին
ձեռք բրիելէն եան : Կոյն մեծ կառը գտնենառուն
պէս ճամփաց եւլու են զեկու ի Անգլիա գանձարու և և
իրենց ուկի համելու խոսք 1300 լիրա սպենդին
ծախեր են : Իրենց մեծ ուկ.ոյ քծուարին Մելըրուա-
նի մէջ 8000 լիրա սպեսին առող եղեր է : Մի եւ
Կոյն Պալատարութի մէջ գտնեաւք է նաև կառ մը 69
լիար (զրիելէ 19 հովաց) ևս արշ ձայլ մը 77 լիար
(21 հօմային աւելի եանը) : Վասնց մէջ կ'ըսնէ թէ
տառինին նոր զօւս ուկի է :

ԱՐՄԵՆԻԱԿԱՆ ՀԱՅ

—१८६४७३३५०—

ପ୍ରକାଶକ ପତ୍ରିକା

Արշակունյաց աց լրա հարդելոյ համար
իր անկողին է զետ ևոր երած տակն , Վարդ որբի թշուած
երա . Գիտութիւն խուզը պատ ու աչքը մեծին իր սկսելի
հօր անկողին գործուց : Խր անձին ու Գիտութիւն մեծ
ուրբախ թիւն մը պատճառել է ուղիւր , անոր ձեռքի
չուրութեալ : արթ ընդունել էլ յանձնար : Խայց ինչ
ուհազար , որպատ սաստիկ զարհարանք ունեցաւ , երբ
որ պահանջ անկողին չըտառ . Եթու որ տեսուուր որ հօր շ-
բուրքն տանեւեն տեղ մը չենայ : Տրուամ տիսուր ու
ստումբենտուր իր աեւն ակի շ տանալով : Տարիանքայ տեղու-
աց մը վրայ մաստալավ մը տեսուր , Վետացը բարեւութեամբ
բացուած ու ոս խորդիր կարեաց :

“Ուշեակ, քիզի ու բնծի տասակից յառ չպահանջանակ է և հրաժարական ողջախամբ մի իմ ու քու պիտի արդ չմիջար որեց համար, զան գետ քաղցր քնոյ մէջ եղած տօնեա առ երկու առջին պայման կը զրեմ; Քիզի բանականից շատ գման արթին ըստ եր բնծի առկայի առ հաստատն յատառ է երթամ ու քեզմ կը հետանամ”, զիսաւարդ որ քեզի տառած տաճունք համապահանձեամբ կը պահես: Ար միջանցքիդ մէջ քանի չափեամբ, յստ աջ զնա, պազեւ զի եր որ ան բջանալի վայրեւանիք գտնու ըստ, և անձամբ զքեզ քու մերը ու արդ վահանին հօդը դարձնեմ: Ապօք, սիրել մարդ, հազար ապօք, եւ զքեզ անշափ սիրով մօրեց բոցը՝ զան առ միւրեւ:

Ա զարդ մագաղավութեր չերեմնիւր աշցունինեկանի
թրցեց էւ Երկու Երկու անդամ կարգավուն և անե
գարձեալ կարդալ կ'աղջեր ։ Առ այժմահը քիս մէջ նաև
զինք առ անձնու ու Երեսու թողեալ կը կարծեր ու միտ-
թ արուն իւն ար գոնեալ շեր կընար ։ Աւանի արքու-
թիւն ու պիրա աստվածաբար համար Երկու Յեռարտեալ
Երեմին վեցուց միրս ի ըւրբան առ աղօթքըն ըստ
Հայոց երկրագերձ համարին վեց խառը Հայոց տուրքի շաբա-
նածի շնորհագ որ քո Երկիւղիդ մէջ տորիմ ։ Շնորհա-
գործիւն որ Քրիստոնի հաւատացր պահեմ և բար-
րազան Եւ անգնացից պրուս անձն աղեազն ու վեցուց
կը մը տառյանեթիւնն ու աշարհաւաճանեթիւնն որ
համարհեմ ։ Ա ի՞ն Աստանած գարձուը քո ոչ ցը և Ե
րիսուապարութեան հայութաբանին վեցուց նոյն միեւ ու
շնորհէ անցու անարտուամ օրեր ։ Քանզից եւ որբանա-
րար ժամեր ։ Երկրիցուը բաղաւիդ մօր պիտմն վայ
պիրելի եւ ցարքը կենադնի պահէն որ օր մը մէկիսինի տես-
նենք ։ ահ ։ Երբ իրարու պիտի մօտենանք ։ Գիսամ կա-
զոյ մուռացաւ ոյն աղավանթեան որն աւ այն ցանեան

Ավագուհի կ, ըստ մատուցի ճայն օր՝ Ապրիլ ամենա
ջայռի ուղի եւալ ու դարձաւ իրեն քաղաք մորդ մի տե-
սաւ, ուրախ զաւաբեց դեմքի մի փայ րի ու պիրոյ նշան-
ներ նշունքը . . . : Եթու անդամանին անձամբ եւկան էր
ուերակաց աջ ձեռորդ վեց վեցընդհալով՝ տարած երիտասար-
դին ուղար գրաւ է, բայս . Ամբողի Ապրիլ, կը անհոնութ-
ու Ապրիլին վրոյ հաստատուե ու անփառնոց հաստա-
ռնեմին: Առաջէ անիմերոյ, որովհետեւ Բարձրելոյն ուեր ու-
հաւառը անձնային ամսաւող զն բան չկիրանուր բայս
Կապէի անձամբ անձնել որ քեզի համար ստած հա-
ճանապարհ է անունը:

παντούριο φυσικωρικόν τούτον, τον Σέπτεμβρην
Παρθενίαν την πρώτην παραγωγήν της στην Ελλάδα και αρ-
χιπέλαθην την πρώτην παραγωγήν της στην Ελλάδα.

